

Միհրչաքանացի (1850 տկան թուականին հրատարակութիւններ ունի, Սերեռո եւն) մէկ յուշատարր, որուն մէջ հետաքրքրական նիւթեր նշանակած եւ ընդգրկեալած է: Այս յուշատարին 17\* էջը հետեւեալ շատ կարեւոր տեղեկութիւնը կայ. «Յեղեկութիւնք ի վերայ Ս. Աստուածածին եկեղեցւոյ Կ.Պոլսոյ ի թաղն խումարաւ, որ գտանք ժամանակագրէ ումնէ բանասիրէ գրեալ: 1610 թվ. փրկչին, Խուլ Յովնանէս Պատրիարքին եւ Սուլթան Անմէտին օրով 40 օրվան մէջը մատուց մը շինեցին՝ ուր տեղ որ առաջ յոռմի գերեզման է եղեր:», Հարուստութենէն, որ նորութիւն չունի, կ'իմացուի որ ժամանակագիրը 1718ի միջոցին է: Ասիկայ ցայտը ծանօթ մի միակ վկայութիւնն է Պուստուսի Ս. Աստուածածին Մայր եկեղեցւոյ սկզբնաւորութեան մասին, որ ըստ այսմ Յովհ. խուլի ձեռօք կատարուեր է, Յունաց գերեզմանէն տեղ գնելով. պարագայ մը, որ կրնայ Յովհաննէս խուլ Պատրիարքին Կ.Պոլսոյ Հայերէն Համար ունեցած արդիւնքը բարձրացրելը:

Հ. Գ. ԳԱԼՄԱՐԵԱՐԵԱՆ



**4. ՊԱԼՍՈՅ ՊԵՅՕՂԼՈՒԻ ՀԱՅՈՑ ԳԵՐԵԶՄԱՐԱՆՆԵՐ**

Կ.Պոլսոյ Հայերու Նշանաւոր մէկ Հանգստարանն է Պէյօղուի լայնահատ գերեզմանատունը: Ասոր սկզբնաւորութեան պատմութիւնը կ'անհետանայ հնութեան խաւարին մէջ: Յակահին երեւան ելած չէ գրուոր վաւերագիր մը, յիշատակութիւն մը, որ մեզ ծանօթացընէ զայն: Թեպէտ կ'ըսուի թէ նոյն գերեզմանատան եկեղեցւոյն մէջ կը պահուի հին գրութիւն մը, որ կ'աւանդէ թէ նոյն գետինը Հայագրի մը գնած ըլլայ, սակայն սոյն գրութիւնը հրապարակ ելած չէ, վաւերականութիւնն ապացուցուած չէ, գնողին ո՞վ եւ ո՞ր հասարակութենէն ըլլան որոշուած չէ: Եւ արդէն ազգի մը գերեզմանատունն անհատականի մ'անուան գրուած նիւթագրերը կասկածելի կը դարձնեն խնդիրը:

մանաւանդ որ հին Կ.Պոլսոյ մէջ անտօր չէր վաւերագրերնր կեղծելը: Այս կը մնայ ուրեմն առ այսմ մեր նկատողութենէն դուրս:

Միւս կողմէն առողջ է՝ որ պետութիւնն, ազգ եւ աղէթ ի սկզբանէ ցայտը զայն ճանչցած են Հայ ազգին գերեզմանատունը, եւ յատկապէս Պէյօղուի (Քերա) Հայ բնակչաց գերեզմանատունը, եւ իբր այսպիսի գործածուած թէ անխոր եւ առանց հակառակութեան թէ Հայերէն եւ թէ կաթողիկէ Հայերէն, դարերէ ի վեր մինչեւ տասնութներորդ դարու մէջերը, կաթողիկէ Հայերու 1830ի բաժանումէն քանի մը սասնեակ տարիներ ետքն ալ: Երկուքն ալ իրարմէ անկախ, իւրաքանչիւրն իբրեւ իրեն սեպհական գերեզմանատան մէջ թաղած են իրենց մեռեալները:

Ե՛րբ կրնայ ելած ըլլալ ասոր սկզբնաւորութիւնը, որո՞նք են այստեղ թաղուած գէթ նշանաւոր ազգայինները: Պատմութիւնը կրնայ բարեբախտաբար մեզի ինչինչ տեղեկութիւններ տալ այս մասին. բայց պատմութիւնը կարգացած ժամանակ՝ պէտք ենք փոխադրուիլ մտք եւ զգացմամբ այն ժամանակներու շրջանները, եւ իրերն այն ժամանակներու համեմատ տեսնել, խորհիլ, զգալ եւ դատել: այլազգ կը խորհէին եւ կը զգային մարդիկ այն ատեններն, եւ այլազգ այժմ՝:

Բոլոր պատմական յիշատակարանները միաբան կ'աւանդեն՝ որ Թուրքերու Կ.Պոլսոյ սիրապետելէն (1453) ետեւ՝ Հայերն հետզհետեւ գաղթեցին Կ.Պոլիս, եւ տեղուորացան Սաամպոլի ցամաքային սահմանափակները, քանի որ սիրապետող Մուհամմաթ Յաթիհ Սուլթան այն ժամանակի Սաամպոլը Յունաց հետ Մահմետականաց քանկութեան համար որոշած էր: Այսպիսի մինչեւ այժմու յիշեսէք գալորդի բարձունքը՝ Պոլսոյ առման միջոցին կը գտնուէր չեմպայի լայնի տողովդղեան ձեռքը, որոնք 1303էն ի վեր Սաամպոլի յոյն կայսրներէն անկախ կը կոտավարէին, եւ երբ 1352ին Սաամպոլի Յունաց քանդակուղէն կայսեր յաղթեցին, կայսրը Ղալթիան անրող մինչեւ վերին բարձրաւանդակն անոնց սեպհականեց: Թուրքերու Կ.Պոլիսն առնելու միջոցին՝ Ղալթիացիք միացան Թուրքերու հետ, որուն փոխարէն Սուլթան Մուհամմաթ ճանչցաւ իրենց ներքին անկախ կառավարութիւնն ինչինչ շափաւորութիւններով, որ գրեթէ երկու դար շարուսկուսեցաւ, հետզհետեւ զվտելով առանձնանորհումներէ:

Արդ, Կ.Պոլսոյ առմանն իբր դարուկէս յառաջ, երբ շենոսպոլսոյ նաեւ խրիմու թեւակազմելու վրայ կը տիրէին, քեֆէ (Թեոդոսիա) ըսալաքն իրենց մարաքաղաքն էր, եւ քեֆէն ու Ղալաթիոյ մէջ սերտ յարաբերութիւն կար, իրենք քեֆէյի Յոյներն ու Հայերն կաթողիկէ ըրած էին, այնպէս որ 1318ին Յովհ. Իր. Քաճառայապետը քեֆէյի Հայոց նամակ կը գրէ, իրբու արդէն կաթողիկէներու:

Ինչպէս քեֆէն Յոյներ արդէն 1304ին Ղալաթիոյ մէջ իրենց համար Ս. Աստուածածին եկեղեցին շինած էին, նոյնպէս քեֆէյի կաթողիկէ Հայեր 1391ին Ղալաթիոյ մէջ Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցին շինեցին, որ յետոյ 1436ին վերաշինեցաւ: քեֆէն եկող Հայերուն կաթողիկէ ըլլալուն վրայ է նաեւ այն պարագայն՝ որ երբ 1475ին Սուլթան Մուհամմադ քեֆէն նոր հայ գաղութ մ'ալ բերաւ՝ զանոնք տեղադրեց Էստիքն Գափուի կողմը քեֆէյի լատիններու Ս. Նիկողայոս եկեղեցին, որուն մէջ Գոմինիկեան լատին կրօնաւորներու հետ իրենց եկեղեցական պաշտամունքը կը կատարէին: Գոմինիկեան Հայերն անշուշտ ոչկաթողիկէներու հետ չէին կրնար եկեղեցական յարաբերութիւն ունեցած ըլլալ: Սակայն հետգհետ Թուրքերն Ղալաթիոյ շուրջն ու մէջը բազմացան, տերութիւնն սկսաւ կառավարութիւնը ձեռքն առնուլ, հայ նոր պատրիարքութիւն հաստատուեցաւ 1461ին եւ բովանդակ հայ ազգին վրայ իշխանութիւն տրուեցաւ անոր, որով կաթողիկէ Հայերու առանձնապատկութիւնքն, անջատեալ վիճակն անհետացաւ, եւ միւս Հայերու հետ կազմեցին մէկ հասարակութիւն, առանց կրօնական ձուլման:

Սակայն կաթողիկէ Հայերը մնացին Ղալաթիոյ բնակիչներ եւ հետզհետեւ, մանաւանդ 1600էն սկսեալ բազմանալով՝ Ղալաթիոյ բարձունքները տարածուեցան եւ բռնեցին: Այստեղ Լատինաց մէջ անընթեւ եւ խաղաղ իրենց կրօնին պարտքերը կը կատարէին, իրենց յատուկ հայ կաթողիկէ քահանաներ աներու մէջ կը պատարագէին, կը բարոզէին, կը խտատվանցընէին,՝ եւ հաւատացեալք զիրութիւն ունէին Լատինաց եկեղեցիներ յամախելու, տղաքն անոնք դպրոցներ ղրկելու, որով իրենց մէջ Բարուպական լեզուներ մուտք գործեցին, եւ ելան իրենցմէ գեսպանական նշանաւոր թարգմաններ, եւ նոյն իսկ գեսպան մը (Մուրաաճանան), մեծ վաճառականներ օգղոսկի Եւրոպայի հետ յարաբերութիւններ կապելով: Իրենց կնուքն

ու ամուսնութիւնը կը կատարուէր Ստամբուլի հայ Պատրիարքարանը, իսկ թաղումը կը կատարէին Պատրիարքարանէն եկող տերութիւնք՝ Պէյոլուի գերեզմանատան մէջ: Պաշտամունքն արձանագրութիւններէն քաղած եմ շատ դէպքեր՝ որ նաեւ Լատին քահանաներ կաթողիկէ Հայերու կնուքը, պսակն ու թաղումը կատարած են, մանաւանդ հալածանքներու ատենը: Հայ Պատրիարքները տեսնելով՝ որ ասոնք են Ղալաթիոյ եւ Բերայի լատին եկեղեցիները կառուցողներն ու պահպանողները, առեն առեն կը ջանային զիրենք համոզել՝ որ գէթ մեծ տնտեսութեան Հայոց եկեղեցիները երթան, եղի եւ մոյի եւ պնակի նուէրներ են, եւ երբ անողջը կը գտնուէին ասոնք՝ ստիպուածներ կը ստանկանային, եւ սովորաբար արխանահեղ հայաժողովներու եւ բռնութեամբ դատանախոյն ընելու կը յանգէին: Տարբեր օր կը տիրէր Բերայի մէջ՝ ուր Հայն Եւրոպացոյն հետ սերտ շփման մէջ էր, եւ տարբեր՝ Ստամբուլի մէջ, ուր արդէն գաւառներէն եւ Պարսկաստանէն յարասեւ գալլնող Հայն թուրքերու հետ կ'ապրէր, այնպէս որ երկուքը քովքքով եկած ժամանակ՝ «հասան, ու քարակը ըլլաւով կը զանազանուէր: Կաթողիկէ չեղող Հայերուն «Յարակոյն» իրք զարհուրելի ճիւղաշէր ներկայացուցած էին այն ատենի կղերականները, եւ արգիւտած էր Ղալաթիա անցնել, այնպէս որ հազիւ 1700ի առաջին քառորդէն ետեւ Յովհ. Նիդոտի խաղաղասէր Պատրիարքութեան օրերը իրենցմէ սպաւառելի անձինք միայն Ղալաթիա, եւ աւելի նուազ՝ Բերա կը բնակէին, աւելի բարեհամբոյրներ, եւ այն ժամանակէն կը սկսի այժմու թագաւորի մօտ՝ Պէյոլուի բովանդակ Հայազգիներու յատուկ Հոգեւորանը (Ս. Յարութիւն): հաւանաբար ժանտախտաւորներու յատուկ հիւանդանոց մը:

Ղալաթիա եւ Բերա բնակող կաթողիկէ Հայերու թիւը ժամանակակից հեղինակներ կ'աւանդեն: Միջայէլ երեց Խարբերդցի Պատրիարք Կ.Պոլսոյ, 1706 Դեկտեմբերին «մահճառական, նամակ մը ղրկած է 448 ստորագրութեամբ առ Աղիքսանդր Վիզիւս, ջուղայիցի յիշմարտին, որուն մէջ Կ.Պոլսոյ կաթողիկէ Հայերու զօրանալը յիշելով՝ անոնց գէմ բանագրանք եւ լաւ քարոզիչ վարդապետներ կ'ուզէ, հասանքն առջեւն առնելու համար, եւ կը պատմէ ի մէջ այլոց՝ որ զանոնք Եպարքոսին մասնած են, եւ զխաւորներէն 33 հոգւոյ, եւ ուրիշ կորգերէն 500 հոգւոյ անուաններ գրած են, բայց

«ամեն ոչ գրեցաք», կ'ըսէ, եւ յանձնած Եպարքոսին («Կոռնկ», 1863, էջ 673): Կենթարձուի որ ասոնք ընտանեաց եւ զաւակաց տեր են՝ որով անշուշտ 5000 հոգոց ներկայացոյցիչ էին: P. Trarillon 4 Մարտ 1714ին Պոլսէն կը գրէ առ M. le Comte de Pontchartrain, secrétaire de l'Etat à Paris, որ կաթողիկէ Հայերու թիւն է այնտեղ 12.000: P. Bern. Pianziola, Կ.Պոլսոյ Minorit կրօնաւորաց Գաւառապետը, 1779ին հրատարակած մէկ զբքին մէջ կը գրէ՝ թէ Ղալթիս եւ Բերայի մէջ 20.000 կաթողիկէ Հայ կայ, եւ 40 հայ կաթողիկէ եկեղեցական: Այս եկեղեցականներու (նաեւ եպիսկոպոսներ) անուանացապիւր կան իմ քովս: Գամանակակից նամակներ կը հարողքեն, որ 1800ի սկիզբները Պոլիս 50.000 կաթողիկէ Հայ կար: 1827—9ի վերջին եւ ամենաատակի հալածանքին միայն Գաղատիս արքայապետը կաթողիկէ Հայերուն գումարը, այր-կին-աղայ, կը դնեն այլեւայլ գրողներ 20.000էն մինչեւ 30.000: Իբր 1826ին Բերայի գրեթէ բոլոր աներկ կաթողիկէ Հայերու ձեռքն անցած էին, եւ Ֆրանսիաները տէրութեան կը արանջէին՝ որ տէրութիւնը Բերան թէպէտ իրենց բնակութեան վայր ցուցած է ժամանակին, սակայն կաթողիկէ Հայերը բոլոր Բերան գրաւած են եւ իրենց բնակութեան տեղ մնացած է:

Պարագայ մ'ալ յիշեմ, եւ վերջացընեմ այս կէտը: Վասն զի մանրամասնութիւնք այնչափ շատ են ձեռքիս մէջ, որ կրնան հասորներ կազմել: Եբր 5/17 Յունուար 1830ին, Գաղղիոյ դեսպանը ֆոնդ սէ Կիլիմո ետ գործաւ Քէրեխանէն, ուր ստորագրուեցաւ կաթողիկէ Հայերու կրօնական եւ հասարակական անկախութեան դաշնագրութիւնը, եւ իրիկունը ժամը 1ին (ը. Թր.) Բերա հասաւ եւ աւետեց, բովանդակ Բերայի լատին եւ հայ կաթողիկէ ժողովորդը հրճուանաց եւ ցնծութեան զմայման մէջ ընկղմած էր, Հայոց Ս. Երրորդութեան քահանայներէն մէկը կամուսնաւսար ինկաւ, վասն զի իր 107 ծուխերէն 100ը կաթողիկէ Հայ է եղեր:

Աւելորդ չէ յիշեցընել՝ որ 1700—1829 կաթողիկէ Հայերէն հազարաւորներ վերագործան, ուրացան, թիրարանեցու մէջ փոսեցան, թափառեցան, գաղթեցին հալածանքերու երեսն եւ անհետացան: Կային շատեր ալ՝ որ Հայերու մէջ կ'ապրէին եւ իրենց կաթողիկէ ըլլալը գաղտուկ կը պահէին: Այնպէս որ 1830ին ազատ

պատրիարքութիւն ստացած ասոն՝ Պոլսոյ մէջ 12.000 կաթողիկէ հայ հազիւ արձանագրուեցան:

Բնական է հիմայ ինչդր յարուցանել, որ այս հարեւրհազարաւորները դարերու ընթացքին մէջ ուր թաղուեցան:

Կ.Պոլսոյ մէջ, ինչպէս գրեթէ ամեն տեղ, սովորութիւն էր շատ հին ժամանակներ մտնելները թաղել եկեղեցւոյ շուրջը: քաղաքէն հեռու զատ գերեզմանատուն որոշելու գրութիւնը հետզհետեւ զարգացաւ: Պոլսոյ Լատինաց համար գիտնէր՝ որ մինչեւ 1500ի մէջը եկեղեցիներու շուրջն ու մէջը կը թաղէին (Belin, Hist. d. l. latinité de Const.): Եբր 1560ին ժանտախտն այնչափ ճարակեցաւ, որ մէկ տարւոյ մէջ 80.000 հոգի մեռան Պոլսոյ մէջ, տէրութիւնն արգելեց այս մեռեալներն եկեղեցիներու քով թաղելը: այլ տեղ որոշեց, Բերայի համար այժմու թաքսիօի մօտերը, ժանտախտաւորները թաղելու, ուր իբր 1600էն սկսեալ սովորութիւն եղաւ ուրիշ մեռեալներ ալ թաղելու: Վերջոյնեալ P. Pianziola կը գրէ՝ որ «մեռելները թէ եկեղեցին եւ թէ գերեզման կը թաղենք, վերջին դէպքին հանգիստար երգելով կը տանիք փողոցներէն, լայն առնելէն խաշ տանի նեղեալ չէ: Եւ իրգք այն ժամանակներէն մինչեւ 1800ի սկիզբները թաքսիօի այժմու տեղը կը գտնուէր Յունաց գերեզմանը, անոր քովը՝ կից այժմու Զատարակաց պարտեզը, Լատինաց գերեզմանը, եւ ասոր կից Հայոց գերեզմանը, առանց այժմու պողոտաներու, բաժանուածներու, պատերու, այլ իբրեւ միակուր դաշտ մը: Ասկէ յայտնի է որ Պէյոզուի Հայոց գերեզմանատունն ալ նոյն տանները սկսած է, անշուշտ տէրութենէն սահմանուած եւ Հայոց Պատրիարքի անուամբ տրուած: Զայս կ'անարկէ հետեւեալ վկայութիւնը: Յակոբ Բեք, եւրօբորդի Գր. Վ. Նեարաքի Պատրիարք, իսկագիր ձեռագրի մը (Մխ. Վիենն. Թ. 593) յիշատակարարութիւն մէջ կը պատմէ՝ թէ ինչչափ դժուարութիւններով եւ Եպիսկոպոսով եւ Շահին չէլէպիին ազդեցութեամբ կարող եղած են տէրութենէն թոյլտուութիւն առնուլ 1636ին վախճանեալ սոյն Պատրիարքը Ղալթիս Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ թաղելու: Վասն զի, կ'ըսէ, «ունին սովորութիւն այլազգիք, որ ոչ թողուն թաղել զմեռեալս ի շինամէջս քաղաքին, այլ յանշն տեղի, եւ հետի թաղաքէ զ»:

Բայց այն ատենները Պէյոզուի բնակիչները կաթողիկէ Հայերն էին, որոնցմէ Հայերը

նչ միայն կը խորշէին, այլ շնորհիւ այն ժամանակի կրօնականներուն քրգուռներուն՝ զերեւը նաեւ այնչափ կ'ատէին, որչափ շէին ատեր ուրիշ ազգերն ու կրօնները: Եւ անշուշտ Ստամբուլէն պիտի չգոյնի Հայերը՝ «կաթողիկէներու», եւ «օրանկներու», կողքին թաղուելու: Այս Պէյօղուի գերեզմանատունը մնացած էր կաթողիկէ Հայերու, իրեւ «ագարակն բրտի, ի գերեզման օտարաց»: Միայն Յակոբ Զուղայեցի կաթողիկոսն, «Հոգեւոր Տէրն», թաղուած է այնտեղ 1680ին, եւ անոր ալ լատին Եպիսկոպոսին եւ քահանայնեաները կաթողիկէ դատուութիւն տուած ըլլալը կը հաստատեն ժամանակակիցները: Հոն թաղուած է 1764ին մի միակ Հայ Պատրիարք մը՝ Յակոբ Կալան, արդէն հրատարակ. թաղողներն են Կր. Պատրիարք Պատանձեան, Յարութիւն Աբրեղ. Բասնեցի եւ Սարգիս Աբր. Սարաֆեան, երեքն ալ կաթողիկէ հաւատքի մէջ վախճանած (տես վերջոյս կենսագրութիւնը, Վիեննա, 1908): Միւս ամէն Պատրիարքներ, նշանաւոր անձնաւորութիւններ, բաց ի քանի մը եկեղեցականներէ, այնտեղ մուտ գործած չեն: Ենզիւ 1800ին կը սկսին շատեր անխտիր այնտեղ թաղուիլ:

Բնական է ուրեմն ըսել, եւ չափազանցութիւն պիտի չըլլայ հաստատել՝ որ Հայերու Պէյօղուի Յախտնական քաղաքին բնակիչներուն ամենամծ մասը կաթողիկէ Հայերն էին մինչեւ 1830, երբ իրենք վերջնականապէս աւանանջին Պատրիարք ունեցան եւ զատ հասարակութիւն ճանցուցան պետութենէն: Սակայն ասով չբարեբեալ իրենց այնտեղ թաղուելու իրաւունքը, այլ քանի մը ասանեակ տարիներ իրենց ամէն մեռեալներն, հազարաւորներ, այնտեղ թաղեցին, առանց հրաման կամ թշուառութիւն ուզելու Հայոց Պատրիարքէն, ո՛չ ընդհանրապէս եւ ո՛չ մասնական գէպերուն: Ե՛թէ իրենք այնտեղ թաղուելու իրաւունք չունենային, անշուշտ Հայոց Պատրիարքը կը զբացընէր զայն իրենց, եւ կամ իրենք իսկ գիտնալով՝ դիմում կ'ընէին տէրութեան զատ տեղ մ'ունենալու, ինչպէս եկեղեցիներու, գրքոյներու, արքատանոցներու եւ այլ պէտքերուն դիմեցին եւ գիւրութեամբ ընդունեցան:

Եւ այսպէս շարունակուեցան երկու հասարակութեանց թաղուանքն իրարմ անկախ կերպով, մինչեւ որ տէրութիւնը դապրեցընէլ տուաւ, եւ երկու հասարակութեանց զատ հողեր, կարձեակ կողք կողքի, նշանակեց Շիշլիի կողմը:

Վերջին պարագաներու եւ կաթողիկէ Հայերու տապալակներն լքայ շնասած, պէտք ենք տեսնել աւելի ի մերձուսա, որ արդեօք ի սկզբանէ անտի մինչեւ ցլերջնական դադարում թաղուանքն՝ Հայոց Պատրիարքարանի կողմանէ երբեք ինչորեք եղած է իրաւունք, շնորհքի կամ թշուառութեան, նկատմամբ կաթողիկէ Հայերու թաղման նոյն գերեզմանատան մէջ:

Մինչեւ այսօր քսան հազարէ ասելի Հայերէն նամականքը աչքէ անցուցած կ'մ հնագոյն ժամանակներէն մինչեւ 1845 թուականն ազգային դիւաններու մէջ, եւ կարող եմ հաստատել՝ որ շատ բաներ քաղած եմ, ի մէջ այլոց, կաթողիկէ Հայերուն մեռեալներուն ցլոց տրուած պժգալն անարգանքներու մասին, սակայն եւ ոչ մէկ տեղ հանդիպած եմ՝ որ իրաւունքի կամ շնորհքի ինչոր մ'եղած ըլլայ, նոյն իսկ 1830ի բաժանումէն ետեւ, մինչեւ ցլերջնական դադարում թաղուանքն: Հայ Պատրիարքներն ու կղերը, հաւածանքներու օրեր կաթողիկէ հայ մեռեալը շարժանքով թաղելու գտն չեն, մինչեւ որ մեռելոյն ընտանիքն իր հաւատքը չնորոգէ եւ իրենց զաւանթութիւն չտայ, եւ այն աստիճան ալ «ղարկ», տէրտէր մը միայն զգնած են մնասուած պատգարակով (ճառ) մը, եւ ուրիշ անարգանքներ հասուցած. բայց այն գերեզմանատունը թաղուելու իրաւունք խնդիր եղած չէ: Բաժանմանէն ետեւ ալ՝ մինչեւ վերջը կաթողիկէ Հայեր իրենց մեռեալներն ամենայն հանդիսութեամբ տարած թաղած են Պէյօղուի գերեզմանատունը, առանց իրաւունքի խնդիր յառնելու. թէպէտ Հայոց Պատրիարքներն շատ խոժոռութեամբ վարուած են կաթողիկէ Հայերու Պատրիարքներուն հետ այնուհետեւ երկար տարիներ: Օրինակներ պերճախօս են, եւ կրնամ գրած իւրաքանչիւր նախադատութեան օրինակներ յառնել բերել: Բայց այստեղ պէտք է որ շատանամ քանի մ'օրինակներով, որոնք աչքը գրգռելու եւ հեռունքը թափանցել տալու յատկութիւն ունին:

Ձաքարիս Պատրիարք կաղուանցի՝ առաջին պատրիարքութեանը վերջերը (30 Նոյ. 1773—1781 Մայ, 20) շատ խուճապ հալածանք յարոյց կաթողիկէ Հայերուն դէմ, որուն մանրանուութեանն ինչալ չէ տեղոյ: 1779ի առաջին օրերը կը վախճանի կաթողիկէ հայ խուչիլ տղու Սերայի եղբոր դուստրը: Խուչիլն այն ժամանակ ամենն ազգեցիկ մարդն էր թէ թուրքերու եւ թէ գեապաններու քով:

Ասիկայ Պատրիարքին մարզ կը ղրկէ՝ որ 12 տեր-  
տեր ղրկէ թաղումը կատարելու: Չաքարիա կը  
ղրկէ՝ «զարիպ», տերտեր մը միայն: Ամիրան բար-  
կացած՝ դիմում կ'ընէ Գաղղիոյ դեսպանին եւ  
երկուքը միասին Եպարքոսին: Եպարքոսն Տրա-  
ման կ'երթայ Պատրիարքին՝ որ 12 տերտերով  
երթայ անձամբ թաղէ Ամիրային մեռեալը: Պա-  
տրիարքը բարկութենէն կամ որեւէ կերպով  
Տիւանդ կ'ըլլայ եւ անկողին կը մտնէ: Եպարքոսը  
«չափուշ» մը կը ղրկէ ստուգելու՝ որ Պատրի-  
արքն իրօք անկողին Տիւանդ պտուկած է: Երբ  
«չափուշ» Տաստատական պատասխան կը բերէ,  
Եպարքոսը կը Տրամայէ որ Պատրիարքն իր «վե-  
քիւն» ղրկէ 12 տերտերով: Եւ այնպէս փառա-  
ւորութեամբ կը կատարուի թաղումը:

Էտեռեալը կը պատմեն երկու ականա-  
տեսներ զստ զստ գրութիւններով (Գիւ. Մի.  
Վիենն. եւ Անտ. Ի Պոլիս): Չաքարիայի քարո-  
մանէն ետեւ՝ Յովհ. Համաստացի տարւոյ մը  
չափ պատրիարքութիւն ըրաւ, եւ այս մասին  
գերազանցեց իր նախորդը: 1781 Օգոստ.  
2/13ին կը վախճանի Նշանաւոր Տոյ կաթողիկէ  
Տնկրեան խօճայ Գրիգոր, որ Գաղղիոյ դես-  
պանատան թարգման էր եւ Գաղղեական պաշտ-  
պանութեան տակ: Որչիքը կ'ուզէն Տանդիսու-  
թեամբ թաղել, եւ Պատրիարքն թանի մը  
ստանեակ տերտեր կը խնդրէ, մանաւանդ որ  
բազմաթիւ Եւրոպացիներ պիտի գանուէին: Այն  
ատեն օրէնք էր՝ որ Պատրիարքը թաղման Տրա-  
մանագիր կու տար եւ պատգարակն ինքը կը  
ղրկէր: Պատրիարքը կուրած սանդուղ մը եւ  
ժամկոչ մը միայն կը ղրկէ, որ թաղումը կատա-  
րուի: Որչիքը դեսպանին կը զիմնէ, «մոլլաո-  
ներու կը վազեն, տերութեան կ'ապաւինին, ճար  
չ'ըլլար: Երկու օր կ'անցնի մեռեալը կը սկսի  
Տոսիլ»: «Քանզի, կ'ընէ նամակագիրը, կամեր Պա-  
տրիարքն ընկնուլ Ի ծով զմարմին նորա իրբեւ  
գլխաւորի եւ զերեւելոյ օւրաք յուղղափառս,  
եւ թի՛ն ոչ, գոնէ առանց դաւաղաց եւ առանց  
քահանայի իսկ միող տայ ասնիլ զնա Ի գերեզ-  
մանս:», Վերջապէս Գաղղիացոց ձեռք պատ-  
գարակ մը ձեռք կը բերեն եւ բազմութեամբ  
յուզարկաւոր կաթողիկէ շայերու, Լասիմներու  
եւ Եւրոպացիներու Պէյօղլուի գերեզմանատուն  
կը բերեն մեռեալը: Պատրիարքին կարգադրու-  
թեամբ այնտեղ հաւաքուած էին դատաւորա-  
կան մարզիկ եւ «պատանձի պաշիք», եւ անթիւ  
Տայագգի բոկոսն սինքրօ: Պաշտօնեաները թա-  
ղումը կ'որգելուն Տրամանագիր եւ Տոյ քա-  
Տանայ միասին չգանուելուն: Եւրոպացիք կ'ընդ-

դիմանան, ընդհարումը կը սկսի, զէնքեր երկու  
կողմանէ կը գործեն, սինքրօը քարեր կը  
տեղազննէ յուզարկաւորներուն եւ մեռելոյն  
վրայ, Տալարի շափ զնուար կը հասնի, երկու  
կողմանէ վրաւորներ կ'իյնան, յուզարկաւորներէն  
չվիրաւորուող չի մնար, շատերը մահացու, կա-  
լանաւորեալք կը բանտարկուին, մեռեալը  
կ'ըլլայ ոտնակոխ, եւ սինքրօը կը յարող զայն  
քարակոյտի տակ ծածկել: «Թօփուս պաշո»,  
Նոյն գիշերը մեռեալը թաղել կու տայ անձամբ,  
եւ գործը յառաջ կը բերէ դեսպանական մի-  
ջամտութիւն:

Յիշեմ Նորագոյն դէպք մ'ալ: Է. Պետր.  
Իսկիւտարեան 12/24 Գեկտ. 1819 կը գրէ  
Պոլսէն (Գիւ. Մի. Վիենն. բնագիրը գրաբար)  
«Պատրիարքը Տրամայեց որ ուղղափառներու  
մեռեալները միայն մէկ տերտերով թաղուին:  
Երէկ վախճանեցաւ Բիշի օղլու Անտոն աղայն,  
այն որ երբեմն Ալահաճըրաթի Մանուկ Աղային  
հետ արօղք գնաց: Պատրիարքը չուզեց երկու  
կամ առ առեւելն երեք տերտերէ աւելի տալ:  
Մաթոն Աղայն, Եղբայր Մանուկ Աղային, Տոյ  
սեղանաւոր Լաճի Չէլէպիի ձեռք Պատրիարքին  
ազգարարեց՝ խելքը գլուխը ժողովէ, սեղը  
ծանր նստի՞ն եւս: Եւ վերջապէս այսօր կատա-  
րեցին յուզարկաւորութիւնը 17 տերտերով  
եւ 1 սարկաւազով»:

Աւելի վարը պիտի խօսիմ այստեղ թա-  
ղուած կաթողիկէ շայերու, եւ ասոնցմէ ոմանց  
տապանագիրներուն վրայ: Իրբեւ օրինակ վերը  
գրածներուս՝ յիշեմ միայն այստեղ 1830ի  
բաժանմանէն ետեւ թաղուողներէն կաթողիկէ  
շայերու առաջին երկու Ազգապետ-Պատրիար-  
ներու թաղումը:

Առաջին Ազգապետն Յակոբոս Ա. Չու-  
խուրեան 3/15 Փետր. 1834ին վախճանեցաւ:  
Յաջորդ օրը Կիր. պատրիարքարանէն թափօր-  
բար բերին Լալափիոյ Ս. Փրկիչ Մայր Եկեղե-  
ցին, Չայնար Պատարագ-Պաշտօն կատարեցին  
եւ փոխարեցին Պէյօղլուի գերեզմանատունը  
հետեւեալ կերպով: Երկու «խալազ», եւ երկու  
ժամկոչ Պատրիարքարարն, մեծ խաչելութիւն  
վերամբարձ, դպիրք եւ սիրացուք իրր 70 (ա-  
մենն Տոյ կաթողիկէ Տասարակութենէն), շուր-  
ջաուար իմբդապետք 20, չորս սարկաւագ  
սաղաւարտաւոր, չորս գաւազանակիր վարդա-  
պետք, «ասա» գաւազան իշխանութեան, դա-  
գաղ շանուոցելոյն, երեսը բաց, մինչեւ մէջըը  
սեւով եռակուած, ձերմակ շուրջառ առած,  
գլուխն անկիւնաւոր գոչակ մանուշակ բեհեզով,

ուկեշղջայ լանջախաշ, մատը մատանի, ձեռքը խաշ միւս ձեռքը՝ «ասա» գաւազան իշխանութեան: Գագաղը կը բառնային 4 վարդապետք. հանդիսադիր գատրիարքական փոխանորդ Հ. Ռափայէլ Վ. Ոսկեան (Անտոնեան): Գատրիարքարանի առջև Նուրիճան ՆախաբաՏ Արքեպ. Աւետարան կը կարդայ եւ «Հոգւոց», Նախագահն անկէ ձիով կ'ըթնայ ուրիշ ճամբէ, եւ երամ Աղայի տունը կը սպասէ, եւ երբ յուղարկաւորութիւնը կը հասնի, Աւետարան եւ «Հոգւոց» կը կրկնէ եւ ինքը կ'ըլլայ հանդիսադիր մինչեւ Պիլեզիկձեաններու տունը, ուր Գատրիարքական փոխանորդն Աւետարան կը կարդայ եւ «Հոգւոց», եւ մինչեւ Պէյռազուի գերեզմանատունն ինքը կ'ըլլայ հանդիսադիր: Ամբողջ Աւղիշ պողոտայի (Յողոտեօլ) վրայ կաթողիկէ Հայերու տներուն առջև պատուաւոր անձինք

«Կիւլէփտանով», եւ «Պուհուրտանով», վարդաբուր կը սրակէին եւ խունկ կը վառէին. նոյնպէս նոյն տներու տիկնայք պատուհաններէն: Գերեզմանատան մէջ արարողութեանց կարգը կը կատարուի անթիւ յուղարկաւորներու ներկայութեամբ եւ կը թաղուի (Հ. Արթ. Չարլեան 18 փետր. 1834 ի Պոլ. Գիւ. Մե. Վեհն):

Նոյն հանդիսութեամբ թաղուեցաւ 16/28 Ապր. 1835ին ասոր յաջորդն Ազգապետ-Պատրիարք Յարութիւն Վ. Չուխուրեան, որ նախորդ օրը վախճանած էր: Նոյն տարին Նոյ. 12 (Ն. տ.) գրեթէ նման հանդիսաւորութեամբ թաղեցին այնտեղ ԱլեհաՏվերտի Նազարեթ Աղան, որ մեծ դեր խաղացած էր հայ կաթողիկէ հասարակութեան մէջ:

(Ըրբն-իւն) Հ. Գ. ԳԱԼԱՔՍԱՐԵԱՆ

Մ Ա Յ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՎԱՐՔ ԵՒ ՅԻՇԱՏԱԿ ԱԲԵՐԿԻՈՍԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՅԵՐԱՊՈԼԱԻ

(Համառոտ Բ. Խմբագրութիւն):

Սուրբն Աբերկիոս էր ի ժամանակս Անտոնիոսի կուսպաշտ արքային. եւ տեսեալ զբազում ամբոխս մուրեկալ ի զոհս կոռոցն, եւ անկեալ առաջի Աստուծոյ աղաւթէր վասն նոցա զն դարցցին ի մուրութեանէն: Եւ նոյնժամայն երուեցաւ նմա Տէր եւ ետ նմա գաւազան մի եւ ասաց. Ե՛րթ, խորտակեան զկուռս հեթանոսաց: Եւ նա յարուցեալ էառ բիր մի եւ մտեալ ի տաճար կոռոցն, եւ խորտակեաց զամենայն բազինան: Զոր տեսեալ կուսպաշտին խռովեցան յոյժ, եւ բարկութեամբ կուտեցան ի վերայ նորա սպանանել զնա. եւ յորժամ հուպ եղին առ նա՝ ելին արք երեք յամբոխէն այսահարեալք եւ զպատմութեանն պատուեալք. որք հառաչէին մեծամայն բարբառով եւ ասէին. Երգձնեցուցանեմք զքեզ ծառայ Յիսուսի՝ Բրիստոսի, զոր դու քարոզես, մի տանջեր զմեզ: Եւ զայն տեսեալ ժողովրդեանն դադարեցին ի տեղուջն: Եւ երանելին

Բնագիր առած ենք Անտոնեան Հարց Մատենադարանի Բ. 1. 2եռագիրն (= F), եւ համեմատած նոյն Մատենադարանի Բ. 2 (= G), Կերլայ Հայտաբանքի Ս. Երբորգութեան Եկեղեցւոյն Բ. 1 (= H), Կրմոյ Կարմիր Վանքի Յայտաւարի (= I), մեր Մատենադարանի Բ. 213, Թ. 7. 15բ. (= J), Բ. 10, Թ. 7. 101բ. (= K) եւ Բ. 437, Թ. 7. 140ա. (= L) 2եռագրաց հետ: 2եռագրաց մասին կը խօսինք ապա՝ Գժբախտաբար շունեիք աչաց առջև Կ. Պոլսոյ 1706ի եւ 1730ի տպագիր Յայտաւարները, որոնք այս ամբին կը վերաբերին:

Խորագիրն ունին F—J մարք եւ յիշատակ Աբերկիոսի եպիսկոպոսի Յերապոլսի՝ HK . . . արքոյն Աբերկիոսի (H միշտ՝ Աբերկիոսի). — K գառզամբոխս: K մոյեալ, F չիք՝ կոռոցն: JKL ի կուռս զոհիցն: FI աղաւթէ. — 3. HK մուրութեանէն: J Տէր նմա: — 4. IJ ի նա: — IJ զիւռան: — 5. KL չիք՝ եւ (խորս): — 6. FJH չիք՝ նորա: — 7. J եղեն նմա հուպ: K նմա: F գ. արք: — 8. զպատմութեանն: JKL պատուեալ: HJ հառաչէին: — 9. H երգձնեմք: G ծ. Աստուծոյ բարձրեցոյ: — 10. G զայս: H չիք՝ ժողովրդեանն: H գադարեցան: